

## ԳՐԱԿԱՆԱԿԱՆ

**ԱՐՏԱԿ ԱՐՔ.** ՄԱՆՈՒԿԵԱՆ, Վեյս եւ  
Ստուերք: Հրատարակչական Սեւան,  
Պէյրութ, 1971, էջ 150:

Եթէ ամէն նորածին՝ իր հօրն ու մօր  
աշքը լոյս կը բերէ, թէ են այն նոր գիր-  
քերը՝ որ ընթերցողին մտքի նոր լոյս կը  
բերեն:

Այդ լուսաբեր գրեթե էն է, թէ հրանի  
Առաջնորդ՝ Արտակ Արք. Մանուկեանի  
Վեյս եւ Ստուերք հատորը: Գիրք մը,  
որու հեղինակը, ծննդեան վկայականով  
դեռ երիտասարդ, լայց զրչի վկայու-  
թեամբ արդէն հասուն, արդար լոյս եւ  
ստուեր կը սփուտ աղջային, կրթական,  
մշակութեային եւ կրօնական նիւթերու  
վրայ:

Հոգեւորական մը, որ գիտէ մնայուն  
խօսքով ալ քարոզել. դիմու Տէքունա-  
կան աղօթին ըստել եւ քարէ աղօթքը ը-  
զրել. գիտէ գմանակին հետք մերօր-  
եայ այլափոխիկ գողութքը եւ պյուսը  
պատկերել. եւ դիմու թէ գմահամերձի  
համար վերջին աղօթքը մը ըստել. չի  
բաւեր իբրև սկիզբ եւ վերջ՝ իր հայ  
հետեղացականի կոչուին:

Մէկ հատոր, ճախորագիր, որոնց մէկ  
քանին, չափերատաւ, արդէն վերեւ յի-  
շեցինք:

Զգայուն, իմաստուն եւ մինչեւ իսկ  
յուզիչ էնթեր քիչ չեն: Միաք եւ հոգի  
իրենց ուրոյն ապրումի բաժինը ունին: Մէկն ու միւսը ծարաւի չեն մնար, եր-  
կուքն ալ լիովին յազուրդ կը գտնեն՝  
հատորին ամրողջական ընթերցումով:

Զանազան հասուածներուն սկիզբ ու  
վերջ առևոլ ներշնչումէն, չափումէն եւ  
շարադրութենէն հետեւցելով, զանոնք  
կնորդ գրաւոր կամ տող ընդ մէջ անդիք  
մտածումներէն դատելով, մէկ տարիք եւ  
մէկ մատիս սպասելով գրուած էջեր չեն  
թուիր:

Ինչո՞ւ այս տպաւորութիւնը: Որով-  
հետեւ տարիներով հանրային դործու-

նէութենէ ետք միայն, այսօր միայն,  
հեղինակը կրնար մեր մօտաւոր քան-  
ցեալը այդքան արդար ափսոսանքով  
յիշատակնէ: Խոկ տարիներ առաջ միայն,  
դեռ կարդ մը հայ գաղութիւներու խար-  
խոււ կեանքին ականատես չեզած մի-  
այն, կրնար իր լաւատես էջերը գրեւ,  
վարդահանդիկը ուրանակով փոխարինած,  
վարդարանը համբէշի վերջածած՝ աստե-  
րու տժոյն աղջասիրութիւնը եւ կեն-  
ցալի անմատութիւնը տասնելէ շա՞տ ու  
շատ առաջ:

Հաւանարար տարիներու ընթացքին,  
ոչ միայն ականջալուր, այլ եւ անձնա-  
կան փորձով աճող գատողութեամբ եւ  
ապրումով զրի առնուած, զուց եւ վե-  
րաբակուած էջեր, այսօր վերջապէս եւ  
արժանապէս «հաւաքեալ ի մի տուիք»,  
ոսկի տուիք, զոհար տողերով լեցուն:

Դարերով կանգուն, այսօր վլատակ,  
տարհայրենի մեր անձնան ասճարներուն  
քարերը համբ չեն հեղինակին համար-  
«... կարծես այդ լուս, անխօս, անլե-  
զու քարերը քարեղին պատմութիւնը ըլ-  
լային ժողովուրդի մը, որ այսպէս կը  
փայլի ահաւախ իր մշկութային կայ-  
սրութեամբ, կիսաւեր, խօնարծած, ըս-  
տուեր ու չուր գարձած սրբանը լիկոր-  
ներու մէջ թագը կորսնցացած եւ սա-  
կան արքայական փառքը հպարտօքէն  
պահած արքորդական եւ թափառական  
հնագարեան զիւցազն արքայի մը նման:

Այս նոր զրքին մէջ ալ, ցցուն է հե-  
ղինակին զնահատելի արժանիկներին մէ-  
կը՝ զրախն տարակի տակ, պարզ ոճ  
եւ խօսական լեզու: Ընթերցողը եր-  
րեք անհաղորդ չի կար հեղինակին  
մտքին ու խօսքին: Գրչի առող ձերք մը,  
որ ամէն դուզի զրամագլուխը չէ:

Հատակատոր մէջերուուներով կարելի  
չէ 150 ընտիր էջերու հունձքը զիզել  
այստեղ:

Արտակ Արք. Մանուկեանի այս նոր  
հատորին համար, անդին է ըստ դրասէր  
Հանդայցիներու կուու խօսքը:

Lege quaeaso! Կարգացէ՛ք, ինդըրեմ: